

ԳԵՂԱՐՈՒԵՍԻ ԱՇԽԱՐՀԻՑ

Համառոտ տեսութիւն գեղարուեստի դպրոցներու սկիզբէն
մինչեւ նորագոյն շրջանները

Մարդկութեան նախապատմական մշուշոտ անցեալին մէջ
իսկ գեղեցիկի գացումը և ձգտումը զուգընթաց է եղած կեան-
քի ինքնապաշտպանութեան բնագդին և ամենաբնական պա-
հանջներուն:

Առաջին գետնափոր ապաստանը շինող մարդը անշուշտ
ընական պահանջի մը կատարումին աշխատած է՝ այն է ընու-
թեան խատութիւններուն և վտանգներուն դէմ պաշտպանուիլ
բայց գրեթէ այդ դրական աշխատանքին միացուցած է անմի-
ջապէս՝ եթէ կարելի է այսպէս ըսել՝ իդէալական աշխատան-
քը, ջանալով իր խոռոչը, նախնական հագուստները, անձը կամ
գործիքները գեղեցկացնել, հնագանդելով բնական և ինքնածին
մղումի մը դէպ ի գեղեցիկի ձգտումը:

Մինչև այսօր Աֆրիկէի գեռ վայրենի բնիկներու գործա-
ծած միջոցները՝ զանազան գոյներով և թոշունի փետուրներով
անձերնին զարդարելու, ապացոյց մըն է այդ տեսութեան:

Անշուշտ այժմեան մեր դարերու քաղաքակրթական կնի-
քը կրող գեղեցկագիտական հասկացողութիւններով և ճաշակ-
ներով գեղարուեստի այդ նախնական միամիտ արտայայտու-
թիւնները շատ անճաշակ և կոպիտ կրնան համարուիլ. բայց
իրը կենդանի փաստեր անհետացած մարդկութեան մը ունե-
ցած գեղագիտական ճաշակին, մտապատկերներուն, կեանքի
ըմբռնումին և բարքերուն, այդ կաւէ տձև կտորները, կոշտ
քանակները պակաս ուշադրութեան արժանի չեն, քան Միշէլ-
Անժի մը հանճարին հսկայական արտադրութիւնները:

Այդ կաւէ առաջին ամանները ձևակերտած ժամանակ,
մարդը՝ ինչպէս և այսօր՝ միշտ բնութիւնն է ունեցած իրը
առաջնորդ, ընդօրինակելով իր շուրջը գտնուող բոյսի մը ձև-
երը, ծաղկի մը բաժակը և այլն, ձևափոխելով և յարմարեցնելով

զայն իր մէջ նախապէս կազմած անորոշ ու տարտամ մէկ մը-
տապատկերին, «յայսնի ձևերով արտայայտուած արտա-
դրութեամբ մը դէպ 'ի անյայտ գեղեցկութիւն» մը դիմելով:

Գեղարուեստներու սաղմը բոլոր ազգերու նախապատ-
մական ներկայացուցիչներուն մէջ գտնուած է բոլոր ժամա-
նակներում. և եթէ երբէք այս կամ այն ազգի մէջ, աշխարհի
այս կամ այն մասում այդ ձգտումը արտայայտուած է աւելի
ուժեղ, աւելի բազմակողմանի և փայլուն զարգացումով մը,
մինչդեռ ուրիշ երկրի կամ ազգի մը մէջ անշարժութեան է
մատնուած՝ այդ երեսոյթին նպաստած են անշուշտ բնական, բա-
րոյական և նիւթական բազմակողմանի պայմաններ, ու նպաս-
տաւոր կամ աննպաստ շարք մը հաճամանքներ:

Այդպէս ասորական, եղիպտական և յոշնական արուեստ-
ներուն մի և նոյն զրջանին պատկանող արտադրութիւնները
իրենց կատարելութեամբ և գեղեցկութեամբ շատ տարբեր են
եղած, յարաբերաբար իրենց քաղաքակրթութեան և զարգա-
ցումի տարբեր վիճակներուն:

Պատմութիւնը իրը գեղարուեստական որոշ նշանակու-
թեամբ ծանօթ առաջին գործ, Մովսէսի հրամանով շինուած Տա-
պանակը ցոյց կուտայ, որը ճնորութիւն և ճոխ արտապրութիւն
մըն է եղած՝ հակառակ իր մեծութեան, մաս առ մաս քանդուե-
լով տեղէ տեղ փոխադրուելու յարմար՝ ինչպէս այդ կը պա-
հանջէր երայեցիներու անապատին մէջ ըրած երկար բնա-
կութիւնը:

Մաս առ մաս փոխադրուելու գիւրութիւնները ներկայաց-
նող այդ գործը՝ երայեցի արուեստագէտներուն մէջ, ժամա-
նակին համար, բաւական մեծ ճարտարութիւն մը կենթաղրէ:

Բայց թէ եղիպտական արուեստի ազգեցութիւն մը կրած
է այդ գործը, այդ մասին պատմութիւնը ոչինչ կըսէ, և որ
սակայն հաւանական կրնայ ըլլալ, իրենց Եղիպտոստի մէջ եր-
կարամեայ բնակութիւնէն հետևցնելով:

Աւելի ուշ մի և նոյն տապանակին փոքր չափով մէկ ընդ-
օրինակութիւնը կը շինուի կնոջ մը ձեռնարկութեամբ և ա-
րուեստագէտի մը ջանքով, որը անհատական բնաւորութիւն
մը կը կրէ, մինչդեռ մինչև այն ժամանակ միակ ըպաշտօնական
շինուածքը մը կար. Տապանակը:

Եղիպտական հսկայ մեհեաններուն, Բաբելոնի ու Նինուէի
հիմարկութիւններէն գրեթէ միաժամանակ՝ Թրիստոսէ տասն և
մէկ գար առաջ՝ Երուասալէմի կառուցումը կը սկսի, ուր Սողոմոնի
պալատը և մեհեանը՝ ոչ պակաս հսկայական գործեր, քան ե-
ղիպտական մեհեանները և բուրգերը՝ քսան տարիներու ժա-

մանակամիջոց մը կը գրաւեն, սպառելով 343,600 բանուոր ներու աշխատանք և 6,000,000,000 ֆրանկի ահագին գումար մը:

Ժամանակի ընթացքին, անոնց մէջ դիզուած անթիւ գանձերու գոյութիւնը յարատե ընչաքաղցական ցանկութիւններ կը յարուցանեն, և բազմաթիւ աւառարութիւններու ենթարկուելէ յետոյ, Նարուզողոնսուորի տեղակալին՝ Նարուզարտամի՛ ձեռքով հիմնայատակ կըլլան (Քրիստոսէ 588 տարի առաջ):

Սողոմոնի պալատի մասին Աստուածունչն քաղուած նկարագրութիւններ միայն կան, ուր սակայն կը պակսին որոշ գաղափարներ անոր ներքին գեղարուեստական զարդարմանքներուն, անթիւ սպասներուն, ամաններուն և կարասիներուն մասին: Զօրաբարէլի ձեռքով վերաշինումէն յետոյ, գարձեալ չուշանար ոսկիի և արծաթի գանձարան մը դառնալ, գրգուելով նոր ախորժակներ, և Տիտոս (Քր. 70 տարի յետ) հակառակ իր ջանքերուն զայն անմասս գրաւելու, կը ստիպուի կրկին հիմնայատակ ընել, այնպէս, որ ոքիչ ժամանակ յետոյ հաղիւ կը նշարուէր թէ այդ տեղը երբ և իցէ ընակուած ըլւար»:

Եւ այդպէս աննպաստ պայմաններ վերջ կը դնեն երրայական արուեստին, որուն պիտի յաջորդէ յունական և հովամէական Դալրոցներու Արուեստը, Յուստինիոսի ձեռնարկած նոր շինութիւններով:

Նինուէ՝ ասորական այս միւս յայտնի քաղաքակրթական կեդրոնը՝ որ Երուաղէմի առաջին կործանումէն հազիւ մի քանի տասնեակ տարի յետոյ նոյն վիճակին կենթարկուի (Քր. 625 տարի առաջ) ասորական գեղարուեստի օրբանը եղած է:

Եփրատի հովտին մէջ զարգացող արուեստը ժամանակակից է Նեղոսի հովալին՝ Եգիպտոսի մէջ ծագում առնող արուեստին:

Իրենց սկզբնաւորութեան առաջին դարաշրջաններուն, այդ երկու հոսանքները իրարու անծանօթ են մնացած, ու շատ յետոյ՝ հաւանականօրէն Ասորեստանի աշխարհակալական ամենափայլուն շրջանին, Եղիպտոսի կրկին նուաճումներուն ժամանակ միայն կրցած են իրար հետ շփուիլ և իրարու աղդեցութիւնը կրել փոխադարձաբար:

Տիգրիսի ափին բարձրացող այդ հակայ մայրաքաղաքը՝ որ երկու միլիոն ընակիչ կը հաշուէր, և որուն շուրջը դառնալու համար երեք օր պէտք էր, իր ժամանակին քաղաքակրթական որոշ դեր մը կատարած է, Բարելոնի հետ մրցելով իր ճոխութեամբ, շինութիւններով և զարդերով. այն Բարելու

նի՝ որ այնքան գրաւիչ է դաշտած Շամիրամի և Արայ գեղեցիկի աւանդավալվազով՝ և ուրկէ սակայն դարձեալ աւերակներ ու քարակոյտեր մնացած են:

1848-ին ձեռնարկուած նոր խուզարկութիւններ կրցած են երևան բերել Նինուէի փառաւոր, անցեալէն մնացորդներ, որոնք, սակայն, ամբողջութեան մասին կատարեալ գաղափար մը կազմելու բաւական չեն:

Եզիպտոսի նման, քանդակագործական արտադրութիւններէն է որ պիտի կրնանը ծանօթանալ ասորական արուեստին, որ իր մանրամասնութիւններուն մէջ եզիպտականին հետ շատ կապեր ունենալով հանդերձ ունեցած է նաև ինքնուրոյն յղացումներ և երևակայութիւններ, որոնց հետաքրքրական մէկ օրինակն է թևաւոր մարդացուլը:

Այդ երևակայական և մտացածին արտայայտութիւններուն քով կան աւելի բնակսն արտայայտութիւններ, իրենց կեանքի առօրեայ տեսարաններէն առնուած, որոնք կը ներկայացնեն հունձքի, հացկերոյթի, որսորդական կամ պատերազմական տեսարաններ:

Ասորական արուեստին ընդհանուր նկարագիրը այս վերջինով կը բնորոշուի: Ոյժի զգացումը, աչըր, ամեն տեղ կը զգացուի: Թէպէտ համեմատաբար աննշան, բայց գտնուած քանդակագործական կտորները տարօրինապէս ուժեղ զգացումներու քարացած արտայայտութիւններ են, որոնք համեմատաբար աւելի բնական, իրական և կատարեալ են եղած քան եզիպտական հարթաքանդակներու վրայ նկարուած անձնաւորութիւնները և խորհրդաւոր Սպիհնքսները:

Ուշագրաւ է սակայն, որ ասորական ոյժի պաշտումը յոյներու ունեցած ոյժի պաշտամունքը չէ: Մինչդեռ յունական արձանագործութիւնը վեհ և ազնիւ ոյժին գեղեցիկ ու գրաւիչ աստուածացումն է եղած, ասորականը՝ կոպիտ և տիրապետող ոյժին փառաբանումն է: Մինչդեռ ոյժը Յունաստանի մէջ գեղեցիկի դաւանանքին գլխաւոր մէկ տարրը կազմող աղքային պարծանը մընէ, Ասորեստանի մէջ ճնշելու և տիրապետելու գլխաւոր աղղակն է եղած: Գաղափարի մաքրութիւնը և նսպատակի ազնւութիւնը պարզ է որ պիտի ցոլանային յունական արտագրութիւններուն վրայ:

Եզիպտականին, յունականին և շարունակաբար Միջին Դարով մինչև նորագոյն Մշաններու գեղարուեստի դպրոցներուն համեմէ առաջ, աւելորդ չըլլար անցողակի ծանօթանալ ուրիշ՝ հեռաւոր անկիւններում՝ Հնդկաստանի և Ամերիկայի մէջ նկատուած գեղարուեստական ծգտումներուն:

Հնդիկ արուեստին ստորերկրեայ մեհեաններու ձևով արտայայտած շինութիւնները՝ որոնց գոյութեան սկիզբը ոմանք նախապատմական շրջանները կենթադրեն, իսկ ուրիշներ քրիստոնէական շրջանի առաջին դարերը՝ միջին հաշուով կրնան 2200—2500 տարուան դոյտթիւն մ'ունենալ, որ գրեթէ ժամանակակից եղիպատական, երրայտական և ասորական արուեստներուն, բայց ապահովաբար շատ տարբեր է եղած ձևի, ըստը բռնումի, ճաշակի և գործադրութեան կողմէն:

Հակառակ այն նկատուած ազդեցութիւններուն՝ որոնց կրած ըլլալ կը թուի եգիպտական արուեստէն, կամ գուցէ և յունականէն՝ հնդիկ արուեստը չէ կրցած արտադրել ոչ եգիպտական անլուծելի յափտենական խորհուրդի մը քարացած մարմարացում ներկայացնող սիինքսներու նման յղացումներ, և ոչ համանիլ ասորական արու և զղուտ արուեստին ուժեղ՝ թէպէտ վայրագ՝ բայց բնական արտայայտութիւններուն:

Իր մէջ ապահովաբար կը նկատուի աւելի վայրենութիւն և նախնական կոպատութիւն, անշուշտ արդինք իր բարքերուն և արտաքին աշխարհին հետ աւելի քիչ շփումին:

Եեղի գեղեցկութեան աստիճանը նաև անտարակոյս մեծ դեր մը կատարած է այն տպեղ ու այլանդակ վերարտադրութիւններուն մէջ՝ որոնք հնդկական կուռքերը կամ աստուածները կը կազմեն:

Ցունաստան երբէք չպիտի կրնար իր շնորհալի ապոլոնները և գէնիւանները ստեղծել, եթէ ցեղային կազմուածքը և գեղեցկութիւնը, բարքերու բանաստեղծականութիւնը և խելացի օրէնքները նպաստաւոր հող մը չստեղծելով չմղէին զայն կատարելութեան շաւղին մէջ:

Այդ տեսակէտով ուրեմն աշխարհի զանազան մասերում՝ ինչպէս նախապէս ակնարկնեցի՝ գեղարուեստները գրեթէ միենոյն ժամանակամիջոցի մը մէջ ծնելով և ապրելով հանդերձ, դատապարտուած են կրել իրենց ցեղի, կլիմայի, կեանքի բարոյական կամ նիւթական աւելի կամ նուազ բարենպաստ պայմաններու անխուսափելի ազդեցութիւնը և կնիքը:

Առանց ունէ գեղարուեստական ուշադրութեան արժանի գիծ մ'ունենալու, լեռներու լանջերուն մէջ փորուած հնդկական մեհեանները համբերատար աշխատանքի մը արդիւնքին յուշարձաններն են եղած՝ զգուցէ յաղթականի մը անողորմ մտրակին տակ գերութեան մատնուած ցեղի մը քրտինքով և արցունքով շաղախուած:

Ճարտարապետական ոճին մէջ՝ եթէ երբէք կարելի է ոճ անուանել հնդկական այդ շրջանի շինութիւններու ձևերը՝ չիւպրիւ, 1905.

նական, եգիպտական և պարսկական տարրեր են նշմարուած, որոնց մասին սակայն անհերքելիօրէն ապացուցանող փաստեր կը պակսին:

Այդ ժամանակաշրջաններում զանազան արուեստներու իրար վրայ ունեցած ազդեցութիւնները որոշ յարաբերութիւններ կենթաղբեն այդ ազգերուն մէջ: Այդպէս չինական կայսրերու գետնափոր դամբարաններուն կազմութիւնը կապացուցանէ, թէ եգիպտական Փարաւոններու դամբարանները և իրենց ոճը անծանօթ չէր եղած չինացիններուն:

Բայց ինչ որ աւելի ինքնաստիպ է, այդ չինական ճարտարապետական ոճն է իր տարօրինակ ու «առայական» ձևերով, սրածայր տանիքներով, որոնց եղերքներէն զանդակիկներ են կախուած:

Իրենց եսական ինքնագոհութեան մէջ ամփոփուած, իրենց չինական պատերու ետին ամրացած, գեղարուեստական առաջին փորձերը անծանօթ կը մնան մինչև ցարդ, իրենց խորհրդաւոր գոյութեան նման:

Չինական յախճապակիի արուեստը՝ որով այնքան յայտնի է դարձած՝ կը կարծուի թէ Ասորեստանէն ընդօրինակած ըլլայ, ուր կը գործածուէր շինութիւններու զարդարումին մէջ:

Այդ ենթադրութիւնները ուրեմն մեզ կը ստիպեն եզրակացնել, թէ չինացիք՝ գոնէ անցեալին մէջ՝ աշխարհի զանազան մասերուն հետ յարաբերութիւններ ունեցած են. բայց այն աղքերը, որոնք կրնային ունէ տեղեկութիւն թողուլ այդ մասին՝ իրենք կորսուած են հեռաւոր անցեալի մը մշուշին մէջ:

Այդ անհետացած քաղաքակրթութիւններու նշխարներով է որ դարձեալ զաղափար մը կրնանք կազմել Բարիլոնի ունեցած գեղարուեստական արժանիքին վրայ:

Գեղարուեստը՝ մանաւանդ արձանագործութեան մէջ՝ մեծապէս օգտուած է եգիպտականէն, փոխ անսելով նստած՝ ու ձևոքերը ծունկերուն վրայ հանգչեցուցած արձաններու կամ զանազան զարդերու ձևերը, որոնք գերազանցօրէն եգիպտական են:

Բարիլոնեան արուեստէն՝ որ արտադրած է Նաբուգոթոռնոսորի պալատը, որ «աշխարհի մէջ գտնուող պալատներէն ամենէն հրաշալին կը համարուէր», կամ Շամիրամի կախեալ պարտէզներէն ոչինչ մնացած է բացի ընդարձակ դաշտավայրի մը մէջ իրար վրայ թափուած քարակոյտերէ:

Պարսկական արուեստին նախկին արտադրութիւնները մի ևսոյն վիճակին են ենթարկուած արարական հրոսակներու արշաւանքին աւերիչ ազգեցութեան տակ:

«Բաղադրեալ արուեստ մընէ, թագաւորական քմահաճոյքէ մը ծնուած, որ, իր կայսրութեան պէս իսկ, հաւաքած է և արուեստական միութիւն մը կազմած՝ այն բոլոր արուեստագիտական ձևերէն, որոնք իր ուշադրութիւնը գրաւած են Ասուրեանի, Եգիպտոսի, Ասիական Յունաստանի իր նահանգներուն մէջ: Զօրաւոր գեղասէրի մը քմահաճոյքին արդիւնքն է, որ մեծին ճաշակը ունի կը գրէ Յ. Դարմստէտէր, Կիւրոսի ժամանակաշրջանին ակնարկելով:

Յայտնի պատմաբան մը կը գտնէ, թէ պարպակական արուեստի տգեղ և անիմաստ կողմերը ասորական սնապաշտական ազգեցութեան արդիւնք եղած են, մինչդեռ բուն հետաքրքրական մասերը՝ որոնք հոգեպաշտական կնիք մը կը կրեն պարսկական ինքնուրոյն յղացումներն են, արդիւնք իրենց հաւատալիքներուն և դաւանանքին:

Բայց բան որ ուշագրաւ է, այն է, թէ ինչպէս նախապէս ակնարկեցի՝ այդ ժամանակաշրջանի ընդհանուր գեղարվուեստական արտայայտութիւններուն մէջ՝ ի բաց առեալ Յունաստանը՝ միմիայն ասորեստանցիք են եղած, որոնք կրցած են աւելի մօտենալ բնութեան ու դնել աւելի ու աւելի հոգեկան ուժեղ արտայայտութիւններ և զգացում, քան միւս կեղրուններու գեղարվուեստական գործերուն մէջ:

Զանազան պալատներու աւերակներուն մէջ գտնուած հարթաքանդակներուն վրայ ասորական, երրայական կամ եղիպտական ազգեցութիւնները նկատուելով հանդերձ, պարսիկ արուեստագէտները գիտցած են իրենց ներկայացուցած անձնաւորութիւններուն տալ մարդակազմական տեսակէտով աւելի ընական դիրք մը. մինչդեռ եղիպտացիք կողմնակի նստած մարդու մը դէմքը ու մէջքէն վարի մասը կողմնակի կը քանդակէին, բայց կուրծքը դիտողին կը ներկայար ճակատէն նայուած ամբողջ լայնութեան դիրքին մէջ, ինչ որ տարօրինակ այլանդակութիւն և դալարում մը տուած է այդ մարմիններուն:

Պարսկաստանում՝ ինչպէս նաև աւելի նոր շրջաններու քաղաքակրթական կերպններու մէջ՝ գեղարվուեստը սերտ կապ ունեցած է երկրի կրօնական հաւատալիքներուն և վարչական ձևին հետ այնպէս, ինչպէս վերջին ժամանակներու կը ձգտի կեանքին՝ իրավիս ապրուած կեանքին հասարակական ձգտումներուն ու մտապատկերներուն իսկատիպ և հարազատ թարգմանը ըլլալ:

Պատմութեան համար անգնահատելի այս փաստերու անհետացումը, արաբներու արշաւանքներուն յորձանքին մէջ, մը շուշով մը կը պատէ հին պարսկական քաղաքակրթութեան աս-

տիճանը ընդհանուրապէս և գեղարուեստականը մասնաւորապէսու-

Միայն նկատուած է թէ ինը իր մէջ աննկարագիր, բայց ճոխ՝ եգիպտա-ասորական արուեստի և քաղաքակրթութեան գլխաւոր գծերուն ամփոփողը և զայն Յունաստանին փոխանցողը եղած է, և այդ միջնորդութիւնը պիտի նկատուի յունական արուեստին մէջ, արևելեան արուեստին հետ ունեցած կապերով, որ սակայն պիտի կրնայ շուտով թօթափել, գերազանցօրէն ինքնուրոյն և բարձր նկարագիր մը ստեղծելու համար իրեն:

Աւելի ուշ՝ 1787-ին՝ աշխարհի մէկ ուրիշ անկիւնը՝ Մեքսիկայում, անտառի մը մէջ ձեռնարկուած պեղումներ երևան են բերած Փարիզի չափ մեծ քաղաքի մը աւերակները, որոնց վրայի մեհենազդողմները, բրգանման շնուրթիւնները կրնան ապացուցանել, թէ Կոլոմբոսի գիւտէն առաջ Ամերիկայի ցամաքը ծանօթ է եղած եգիպտացիներուն, փիւնիկեցիներուն, կամ յոյներուն, թէպէտ գտնուած արձաններու բեկորները նուրբ ճաշակի կամ կորովի երևակայութեան մը ապացոյցը չեն տուած:

Ինչպէս պարզ կ'երևայ, աշխարհի իւրաքանչիւր մասում, գրեթէ միևնույն ժամանակաշրջանի մը մէջ արուեստի սաղմը՝ ընդհանուր գծով ու կապերով՝ միջավայրին համապատասխան զանազան արտայայտութիւններ ստացած է, որոնցմէ ոմանք՝ շնորհիւ գտնուած և ստեղծուած պայմաններուն՝ գեղարուեստական ճշմարիտ վառարաններ եղած են իրենց լուսարձակ ճառագայթները տարածելով ամեն կողմէ, խաղաղ բայց անվրէով յառաջխաղացութեամբ մը տիրելով ու գրաւելով անտաշ մըտքերն ու գեռ մրափող երևակայութիւններն և զգացումներն, ինչպէս պիտի տեսնենք շրջաններու յաջորդումի ընթացքին:

Եգիպտական արուեստի զանազան արտայայտութիւնները նոյնպէս հաւատալիքներու և գաւանանքներու մարմնացումները եղած են: Այդպէս, արձանագործութիւնը ուղղակի կրօնքի ազգեցութեան տակ ծնունդ առած է:

Եգիպտացիք ընդունուած են թէ մարդս իր մէջ մէկ ուրիշ օրինակը կը կրէ, աւելի աննիւթական և աննշմարելի՝ նախագաղաքիարը մեր այժմեան ունեցած հոգիի հասկացողութեան՝ հետևաբար մարդու մեռնելէն յետոյ, այդ կրկին մարդու գոյութիւնը պահպանելու համար, իր նիւթեղէն մարմինը զմբումելով յաւերժացնելու և մեռնողին մէկ կենդանագիր արձանով անոր գոյութեան պատրաճքը շարունակելու սովորութիւնները հնարած են:

Ստիպուած ըլլալով մեռնողին միշտ դիմագծերը և նմա-

նութիւնը տալ, եղիպտական արուեստը որոշ չափով իրապաշտ և ընութեան հարազատ մնացած է:

Մեռեալներու պաշտամունքը կրօնական առանձնայատկութիւններու հետ միացած, զետնափոր ընդարձակ գերեզմանաւաներու գոյութիւնը առաջ են բերած, որոնց տարածութիւնը պատճառ դարձած է սիւներու նախատիպարը ստեղծել, ձեղունաները փլչելէ արգելելու համար:

Նկարչութիւնը իր նախնական ձևերով ծառայած է՝ մեռնողի կեանքին պատահարներու նկարներով կամ ներկուած մեհենադրոշներով անոր կեանքին նկարագրութեամբ՝ այդ գերեզմանները զարդարելու:

Դարեր յետոյ, այդ փառաւոր քանդակները իրենց թարմութիւնը պահպանած են, ցոյց տալով որ եղիպտացի նկարիչները վեց գոյն միայն գործածած են. սպիտակ, սև, կապոյտ, կարմիր, դեղին և կանաչ:

Աստուածներու իւրաքանչիւր արձանը առանձին գոյնով կը ներկուէր: Այդ արուեստի գլխաւոր և սիրելի նիւթերէն մէկը եղած է թագաւորի ընտանեկան կեանքին զանազան տեսարաններու:

Իր նախնական շրջաններուն՝ առաջին և երկրորդ թագաւորութիւններու ժամանակ եղիպտական արուեստը կրցած է ուժեղ արտայայտութիւններ տալ, որոնք սակայն, յետոյ, վերջին Ռամաէսներու ժամանակ՝ կը սկսին տժզունիլ ու տեղի տալ մեծի և հսկայականի ձգտումին. գերիշխան թագաւորներու ժամանակաշրջանին ստեղծելով «Աստուած-թագաւորի» կամ «Հսկայ թագաւորի» տիպարը, և արտադրելով Դիզէնի հըսկայական Սփինքսը, որուն միայն զլուխը $2\frac{1}{2}$ մետր եղած է, 39 մետր երկարութեամբ և 17 մետր բարձրութեամբ, իր թաթերուն մէջտեղ պարփակելով մեհեան մը, որ աւելի փոքր սփինքսներով զարդարուած է:

Մի քանի հեղինակներ սփինքսներու մէջ իմաստութեան և ոյժի խորհրդանշանը կուղեն տեսնել, մինչդեռ ուրիշներ աստուածացուցած անհատներու կամ թագաւորներու պատկերը կը գտնեն, ինչ որ սակայն գրեթէ մի և նոյն եղրակացութեան կը յանգի:

Իրենց հսկայական մեհեաններով, կոթողներով՝ որոնցմէ մէկ՝ կուկորի հոչակաւոր մեհեանին առաջին բերուած՝ այսօր Փարիզի Կոնկորդի հրապարակը կը զարդարէ, մինչդեռ մէկ ուրիշը կը գտնուի կ. Պոլսի հրապարակներէն մէկուն վրայ, Կոստանդինանոսի ձեռքով բերուած՝ բուրգերով՝ որոնց գոյութիւնը հեղինակ մը ժողովրդին ծայրայեղ ստրկութեան մէկ

ապացոյցը կը համարի, այլապէս անհասկանալի գտնելով 100,000 հոգիներու քառասուն տարուան շարունակական աշխատանքը բուրգի մը վրայ. սփինքը ներու դէմքին խորհրդուուր ու հանդարտ արտայայտութիւններով՝ որոնք յաւիտենականութեան որոշ գիտակցութեան մը դրոշմը կրել կը թուին՝ եգիպտացիք անհերքելիօրէն անհունին և յաւիտենականութեան ձգտումը ունեցած են:

Կենդանագիր արձաններէն մեկնելով եգիպտական արուեստը կը սկսի հսկայականին ձգտիլ: Հայեացքները փոխուած են արդէն: Մեծութիւնը գեղեցկութեան համարժէք կը նկատուի: Անհատականութիւնը կը սկսի անհետանալ, և աւելի ուշ, Սահսիր արուեստագէտները աւելի ողորկ և նուրբ վերարտադրութեան մը ձգտումով կը սկսին կոկել, հարթել իրենց նախորդներու արուեստին յատկանշական (caracléristique) ցայտուն կողմերը, անարիւն ու պատմական արուեստի մը ծնունդ տալով, որ եգիպտական արուեստի անկումի բնորոշ գիծը պիտի կազմէ, ջնջելով եգիպտական իսկատիպ ոճին տուանձնայտակութիւնները, ու պտղոմէական կոչուած շրջանին յունական և հռովմէական ազդեցութիւններու հետևողութեամբ գրեթէ անհետանալու:

Ստեղծուած և բնական, բարեյաջող պայմաններու շնորհիւ Յունաստանը այն միակ երկիրն է եղած, որ կրցած է արուեստը իր կատարելութեան հասցնել, անոր տալով մաքուր, գաղափարական և ազնիւ յատկութիւններ, զտելով զայն ամէն կրքերէն, պատկերը դարձնելով իր կեանքին, որը այն ժամանակ արուեստի մը ամենաբարձր ներշնչումները ազգելու բոլոր գեղեցիկ տարրերը պարունակած է: Յունական արուեստը արևելեան հոսանքներու ծնունդ մը եղած է՝ ինչ որ սակայն քանի մը տասնեակ տարիներ առաջ շատեր անդիտացած են, բնածին արուեստ մը կարծելով զայն: Բայց որ ան կրցած է անհունապէս գերազանցել արևելեան արուեստները՝ որոնցմէ ներշնչուած ըլլալ կը թուի՝ և նոյն իսկ աւելի ուշ, նոր և ակնախտիդ գեղարուեստական վառարան մը դառնալով իր ճառագայթները սփռած է դէպի արևելք՝ ուրկէ ծնած էր՝ և դէպի արևմուտք՝ որը կարթնցնէ—պատմութեան և բարերախտաբար մինչև մեզ հասած փաստերու շնորհիւ անհերքելի է ասու:

Իր զարթնումը սկիզբ առնելով Թիոս, Սամոս, Տէլոս և այլն՝ կղզիներէն՝ ուր տեղական պայմաններու համեմատ զանազան փոփոխութիւններ կրած է, կը հասնի Մայր Երկիրը՝ Յունաստան՝ աւելի և աւելի կատարելութեան դիմելով, անհերքելիօրէն ինքնուրոյն և ազգային գոյն մը ստանալով ու

թօթափելով արևելիան արուեստին հետ ունեցած կապերը և հետեղականութիւնը:

Արիստոտէլ, ուրիշ փիլիսոփաներ և յոյները, առհասարակ, գեղարուեստի հիմք ընդունած են բնութեան իսկական և անկեղծ ընդօրինակութիւնը՝ մինչդեռ ներկայիս որոշ հոսանք մը կընդունի գեղարուեստագէտը իրը ստեղծագործող մը: Արդի գեղեցկագէտաները՝ որոշ մասամբ ճիշտ մտածելով արուեստագէտի ստեղծագործող մը ըլլալու մասին, պէտք չէ սակայն մոռանան չին Յունաստանի գեղագիտական օրէնքները և կանոնները, որոնք առողջ մտածման մը և ազնիւ գաղափարներու հաստատ հիմերուն վրայ կանգուն, կրցած են այնքան կատարեալ և հրաշալի գործեր արտադրել, բնութեան միշտ հարազատ մնալով:

«Այն բանն է գեղեցիկ, ինչ որ լաւ է. իսկ այն է լաւ, ինչ որ օգտակար է: Ինչ որ մեզ գեղեցիկ կը թուի, եթէ ուշադրութեամբ դիտենք, լաւ պիտի գտնենք: Գեղեցիկի ճանաչումը մեզ անօգուտ պիտի ըլլար, եթէ լաւին ճանաչումը չըլլար» կըսէր Սոլլրատ:

«Մեր մարմի ձևերուն մէջ գեղեցիկ կը գտնենք այն բոլորը, ինչ որ պատշաճօրէն կարգադրուած է օգտակարութեան համար». ահա թէ ինչպէս նաև կը հասկնար Դիոգինէս իր ժամանակին գեղեցկագիտութիւնը և այդ հասկացողութիւններն են, որոնք իրը հիմք ծառայած են այն բոլոր գլուխ-գործոցներուն, որ այսօր կը տեսնենք թանգարաններուն մէջ, հիանալով անոնց կատարելութեան վրայ:

Տրովադայի մէջ արձանագործութիւնը իր սաղմային շրջանին մէջ արտայայտուած է տնական ամաններու ձևերով, որոնց այդ դարու արուեստագէտները ջանացած են տալ մարդկային կամ զանազան անասուններու կերպարանքներ, անշուշտ շատ հեռու որևէ գեղեցկագէտի մը ճաշակին գոհացում տալէ:

Կիպրոսի մէջ միենոյն հոսանքը յայտնուած է միաժամանակ, բայց սա տարբերութեամբ, որ կիպրոսի արուեստագէտները առաջինը եղած են այդ ամանները գոյնզգոյն ներկերու խաւով մը ծածկելու գիտին մէջ, որ ամաններու պահպանումն զատ գեղեցիկ երևոյթ մը տուած է անոնց միաժամանակ ստեղծելով նկարուն ամաններու արուեստը»:

Կիմայի, երկրի, տեղի գեղեցկութեան նպաստաւոր պայմաններուն հետ՝ յոյն փիլիսոփաները և ծեր օրէնսդիրները գիտցած են հաստատել այնպիսի օրէնքներ, որոնք միայն յունական բնածին ճաշակին, հանճարին կորովի կերպով զարգացման կրնային նպաստել:

«Մարդը իրենց համար ամեն բան էր» կը գրէ ե. Դավիդ. (T. R. E. David) և այդպէս իրենց արտազրած արձաններու գեղեցկութեան զլիսաւոր պատճառը եղած է ժողովրդի բնածին գեղեցկութիւնը, որը սակայն գիտցած են խնամել զանազան բացօպեայ խաղերով, տօներով և մրցութեներով, հասցնելով այդ խնամքը տեսակ մը պաշտամունքի, որը ամենագեղեցիկ և կատարեալ կազմուածքով ըմբիշը մինչև հրապարակի մը վրայ իր պատուին կանգնուած արձանով մը նուիրագործելու կրթիչ և օրինակելի յղացումին հասած է:

«Մերկ ու կանգուն մարդկային սկզբնական տիպարը աստիճանաբար մինչև Ապոլոնի շնորհալի արձանին առաջնորդել, փայտէ կուռքէ մը՝ իր վերաբերին մէջ փաթաթուած կնոջ պչըրող կերպարանքը արտադրել, հագուստներու ուսումնասիրութեամբ մը ծալքերու հարուստ և այլազան խաղեր գտնել. դիմագծերուն արտայայտութիւն մը տալ, արեելքի սարսափելի և անկարեկից աստուածներուն անծանօթ ժամայ ճառագյթեցնել դէմքերու վրայ. ասոնք են այն գիտերը, որոնցմով յոյն հանճարը արդէն իր գերիշլանութիւնը կը յայտնէ» գրած է Կոլիմեծն (M. Coligono) իր «Յունական Արձանագործութիւնը» անուն երկին մէջ (եր. 390):

Յունական ժողովրդի վայելած մեծ բարիքներէն մէկը եղած է նաև՝ թէպէտ միշտ ներքին խոռվութիւններու կամ արտաքին յարձակումներու հնթակայ՝ ուրիշ ազգի մը լուծին տակ գտնուած չըլլալը:

Ժրովադայի պատերազմէն յետոյ Պելոպոնէսը գրաւող գորիացիները գրեթէ միւնոյն արիւնը կրող միւնոյն ժողովուրդը եղած են: Եգիպտացիք իրենց արշաւանքի ժամանակ «աւելի հիւրեր են եղած՝ բան թէ յաղթականներ». պարսիկներու ժամանակաւոր տիրապետութենքը չեն կրցած աղքել, և այսպէս միշտ ամփոփ և անխառն մնացած, կրցած են առանձնայատուկ և ինքնուրոյն նկարագրի մը համազրական ուժեղ արտայայտութիւնը տալ իրենց արուեստին:

Գեղարուեստները՝ «հաճոյքի միջոցով կրթութեան» գերազանց միջոցները եղած են Յունաստանի մէջ:

Եւ իրօք յոյն կեանքի բովանդակ երևոյթները, սովորութիւնները, զուարճութիւնները այդ զաղափարին ծառայած են: Աստուածներու պատուին կազմուած հանդէսները ժողովրդին համար՝ վայելքի և զրօսանքի հետ՝ կրթութեան և զարգացման աղբիւներ էին միանգամայն:

Բագրսի պաշտամունքին նուիրուած տօներուն մէջ նախնական թատրոնի սաղմերը ծլան: Անոր բագինին շուրջը անոր

աւանդավէպերը կերգէին, որոնցմէ ոմանք յուզիչ և ոմանք գուարճալի էին. Աւելի ուշ, այս երկու տարբեր ուղղութիւններու բաժանումէն և զարգացումէն է որ պիտի կազմակերպուի ողբերգութիւնը:

Նկարչութեան գիւտին, կամ աւելի շուտ նախափորձերու մասին, սիրուն, բայց անհաւանական պատմուածքներ ստեղծուած են: Այդպէս, օրինակ, կը պատմեն թէ սամոսի Սոռիասցը սուրին ծայրովը առաջին շրջագիծը գծեց, արև օր մը, իր ձիուն գետինը ձգած ստուերին վրայ, կամ սիկիոնցի Կորէն՝ Դիրիւտատի աղջիկը՝ իր սիրանարի գլխու ստուերին շրջագիծը գծեց այն պատին վրայ, որուն կոթնած կը քնանար տղան. յետոյ ինզրեց իր հօրմէն այդ շրջագիծերու միջի մասերը գանով ծեփել կաղապարել դէմքի նման, որով կ'ենթաղրեն հարթաքանդակի առաջին փորձը. և կամ, կորնթացի Կէանտը և սիկիոնցի Կրատոնը յղկուած մարմարէ սեղանի մը վրայ երկու անձերու դէմքին անդրադարձութիւնը տեսնելով՝ ջանացած են ներկերով նոյնը վերարտադրել, և նկարչութեան սկիզբը կ'ենթաղրեն:

Նկարչութիւնը սակայն յոյն արուեստին մէջ սահմանափակ և երկրորդական տեղ մը գրաւած է: Իր փայլուն շրջանը կրնայ համարուիլ Փիտիասէն սկսած մինչև Մեծն Ալէք անդը, ուրեցած են Պոլինետի, Զիւքսիսի, Պառսասիասի և Արէլլի նման արուեստագէտներ:

Պոլինեօտ իր ժամանակի ամենայայտնի որմանկարիչը եղած է. արտադրելով Տբովադայի առումի նման բարդ գործեր: Արէլլ աւելի կենդանագրի նկարիչ մը եղած է, մինչդեռ միւսներուն վրայէն ժամանակը եկած է իր աւերիչ շունչով անհետացել թէ անձ և թէ գործ, պատմութեան մէջ ձգելով հազիւ անուանական յիշատակութիւն մը:

Քանդակագործութիւնը և ճարտարապետութիւնը անհամեմատ աւելի փայլուն և ճոխ են եղած քան նկարչութիւնը, որ առաջին շրջանին մէջ ճարտարապետութեան տեսակ մը օժանդակի և ծառայողի դեր կատարելէ յետոյ, միայն իր ազատութիւնը կը գտնէ Փիտիասի դարէն սկսելով:

Պատմութիւնը այդ դարաշրջանի (V—IV-րդ Ք. ա) նկարչական գործերու մասին հիացմունքով կը խօսի, և որը առաջին անշուք շրջաններէն անցնելով, որոշ կատարելութեան մը հասած ըլլալ կը թուի այդ պահուն: Դժբախտաբար քսան և չորս դար յետոյ, աչքի առաջ չունինը այդ դիւրեղծանելի գործերը, մեր այժմեան ճաշակին և հասկացողութեան ենթարկելու համար. բայց եթէ աւելի ուշ՝ միջին դարերու գեղա-

ըուեստի երկու ճիւղերուն՝ նկարչութեան և արձանագործութեան յարաբերութիւնները բաղդատենք, սա եղրակացութեան կը յանդինք, թէ, արձանագործութիւնը համեմատաբար շատ աւելի կատարեալ գործեր արտադրած է, քան թէ նկարչութիւնը. ուրիշ խօսքով, նկարչութիւնը մի և նոյն շրջանին մէջ մի և նոյն ոյժով և զարգացումով չէ յայտնուած: Այսոեղ անշուշտ կարելի է ընդունիլ, որ պալատներու, տաճարներու կամ զանազան յիշատակարաններու կառուցումը՝ ճարտարապետութեան մէկ ճիւղը կազմող արձանագործութիւնը՝ դէպի կատարելագործում մղած ըլլայ, շատ քիչ ասպարէզ ձգելով նկարչութեան:

Վերոյիշեալ կարծիքին փաստ կրնան համարուիլ թանգարաններու մէջ անցեալ դպրոցներուն պատկանող արձաններու աւելի վայելցութիւնը և ճկունութիւնը, նոյն շրջաններուն պատկանող նկարներու անճաշակութեան և միօրինակութեան դէմ: Հետևաբար եթէ ընդունենք, թէ Յունաստանում միենոյն երեւոյթը պատահած ըլլայ՝ ինչ որ կրնայ հաւանական ըլլալ իրենց արձաններու համար ունեցած մասնաւոր պաշտումով՝ պէտք է եթադրել, թէ այդ շրջանի նկարները ունեցած չեն իրենց ճիւղին մէջ Միլոֆի վէնիսիակին կամ Լաօկոնի նման արուեստի քնքոյշ կամ ուժեղ արտայայտութիւններ:

Ճարտարապետութիւնը սերտ կապ է ունեցած քանդակործութեան հիտ: Յունաստանի մէջ աստուածութիւն մը ներկայացնող արձանը անպատճառ պէտք է ունենար նաև իրեն վայելուչ և արժանի տաճար մը: Յոյն կրօնքին արուեստներուն վրայ ունեցած բարերար գերը արդէն կուրուագրուի այդ օրէնքով:

Մեհեանը տեսակ մը խորան եղած է, պաշտուող աստուածութեան արձանին նորիրուած, որուն շուրջը նախանձու խնամքով մը հաւաքած են արուեստի բոլոր գեղեցիկ կտորները, տեսակ մը կրթիշ թանգարան կազմելով միանգամայն:

Նախապատմական կիկլոպեան կոչուած շինութիւնները՝ որոնք անկանոն, բազմանկիւն և հսկայական քարերու իրարվայ դասաւորումներէ կը բաղկանային, Քրիստոսէ տասն և հինգ դար առաջ սկսած են ճարտարապետական նախնական ձևեր ստանալ:

Փիւրիկէ, Մեծ և Փոքր Յունաստան, Փոքր Ասիայի գաղութները մի ժամանակ այդ շինութիւններով լեցուն եղած են: Այդ ձեւի շինութիւններու հետքեր նոյնիսկ գտնուած են Ափրիկէի մէջ:

Այդ նախնական ձևերէն մեկնելով, ճարտարապետական ամենաշնորհալի ոճերը Յունաստանի մէջ ծագում առին: Կորն-

թական, յոնիական և դորիական ոճի սիւները իրենց երկրի և բարքերու առանձնայատկութիւններուն հետ յարաբերաբար մերթ պարզ ու խիստ, և մերթ ճոխ ու չնորհալի խոյակներով՝ որոնք թէպէտ բնութեան մէջ գիտուած և ընդօրինակուած՝ մանաւանդ կորնթական՝ յունական մտքին և ճաշակին ազգեցութեան տակ լրցած են հասնի կատարելութեան աստիճանի մը, որուն չեն հասած նախորդ կամ նոյն շրջանին ժամանակակից միւս գպրցները:

Ինչպէս նկատեցինք, կրօնքի ազգեցութիւնը, պահանջները ամենազօրեղ ազդակը եղած են ճարտարապետական և արձանագործական արտադրութիւններու զարգացումին:

Մշտակապոյտ երկնքի մը տակ, ծաղկալից դաշտերուն մէջ, հովուական սրնգին և երգերուն տպաւորիչ ազգեցութեամբ՝ յոյն ժողովուրդը կազմած էր նուրբ զգացումներով, թափանցող ճաշակով և վառ, բանաստեղծական երևակայութեամբ օժտուած:

Նորապասակներու տան դրան առաջ ճաղկեայ պսակներ կախելու սովորութիւնը, սիրուն այլարանութեամբ մը հոգին թիթեռնիկի և մահը՝ քնացող երեխայի մը երևոյթին տակ ներկայացնելը, բաւական պերճախօս ապացոյցներ են այդ մասին:

Մահուան արդի խորհրդանշան՝ կմախք մը՝ և յոյներունը՝ քնացող մանուկ մը՝ շատ թելադրական է նախկին և ներկայ հայեացքներու, ճաշակի, մտածումի և երևակայութեան տարբերութիւններու նկատմամբ։ Զգացումներու, ճաշակներու և երևակայութիւններու այդ ներդաշնակ ամբողջութեան վրայ ազդած և անկէ փոխադարձաբար ազդուած կրօնքը՝ անշուշտ չէր կրնար գեղեցկութեան զգացումէն ուրիշ պաշտամունք մը ունենալ:

Եւ մեհեանները արուեստագէտներու վարժ ձեռքերուն տակ կը դառնան տաճարներ, նուրիրուած զանազան աստուածութիւններու՝ որոնք նոյնպէս արուեստի գլուխ-գործոցներ՝ գեղեցիկի ճաշակը աւելի կը զօրեղացնեն և բնական պահանջ մը կը դարձնեն զայն հասարակութեան համար:

«Մարդիկ կը սիրեն այն, ինչ որ լաւ է։ Միայն լաւն է որ մարդուն սիրոյն առարկան կը լլայ։ Տէրը Գեղեցիկին համար ունեցած ճաշակէն կը յառաջանայ։ Տգեղը՝ միայն իր աստուածութեան հետ ունեցած հակասութեամբ տղեղ է»։ «Մարդոց մէջ ամենէն գեղեցիկը նա է, որ մարմնին արտաքին կազմութեամբ և բարոյական ներքին արժանիքներով ամենէն աւելի կարող է իրեն և իր նմաններուն օգտակար ըլլալ»։

Պարզ է որ հասարակութիւն մը, որ այս մտքերով կը ղե-

կավարուէր, չէր կընար գեղեցիկի մասին ուրիշ մտապատկեր մը կազմել. և իր աստուածութիւնները՝ մարմնապէս ամենագեղեցիկ կազմուածներն են, առանց խօսելու անոնց յատկացուած բարոյական առաքինութիւններուն և յատկութիւններուն վրայ:

Արիստոտէլի վկայութեան համեմատ՝ Յունաստանի մէջ գծագրութիւնը կրթութեան հետ զուգընթաց է եղած, որովհետեւ կը կարծէին թէ՝ իրաւամբ՝ «վաճառականական զանազան շահագործումներու, կարասիններու և հագուստի ընտրութեան» կը նպաստէր, և կը դիւրացնէր «գեղեցկութիւնը կազմող ձևերու ճանաչումը»:

Եւ կընդունէին՝ թէ այդ բոլորէն զատ, «հանգստի ժամերուն՝ պարկեցա զուարձութիւններու հայթայթիչը կընար ըլլալ», ինչ որ խորապէս ճիշտ է, և այդ մտքով ըմբռնումը ցանկալի՝ մանաւանդ մեր այժմեան երիտասարդութեան համար, որուն՝ գեղարուեստը գրեթէ անծանօթ է դեռ իր նախնական ձևերուն մէջ անզամ:

Հը. Ալեանաք

(Կը շարունակուի)